

ԿԿՈՒ

ՄԱԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԵՐԹԻԿ



Էթո 38

ՀՈԿՏԵՄԲԵՐ. Գ. 2020

ԻՄԱՍՏՈՒՄ ԶԻՆՈՒՐԸ Վարդան Աղեկցի



Իմաստուն, բայց
կաղ զինուոր մը
պ ա տ ե ր ա զ մի
կ'երթար: Գունդի
զինուորներէն մէկը
անոր ըսաւ.

«Ո վ ողորմելի, ո ւր
կ'երթաս: Քեզ իսկոյն
կը սպանեն,
որովհետեւ չես
կրնար փախչիլ»:

Կաղ զինուորը
պատախանեց. «Ո վ
անմիտ, ես փախչելու
համար չե որ
պ ա տ ե ր ա զ մի
կ'երթամ, այլ կոռուելու
եւ յաղթելու»:



ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ

Պատմական Արցախը կամ Ղարաբաղը / թրքերէն սեւ այզի/ 5 Յուլիս 1921-ին
Ստալինի որոշումով տրուեցաւ Աստրականի: Կազմուեցաւ Լեռնային Ղարաբաղի
Խնքնավար Մարզը, գծուեցան սահմանները, ըստ որոնց նեղ հողաշերտ մը
Արցախը կը բաժնի՛ Հայաստանէն: Լեռնային Ղարաբաղը / ԼՂՄ/ ունէր 4400 քառ.
քմ. Տարածութիւն:

Արցախի հարցը հինէն ի վեր արծարծուած է: Սակայն ան պահանջատիրութեան
վճռական հանգրուանը կը թեալիիսէ 13 Փետրուար 1988-ին, Արցախի
մայրաքաղաք Ստեփանակերտի մէջ սկսած բաղրքի ցոյցերով եւ ԼՂՄ-ի
Մարգխորհուրդին 20 Փետրուարի այն քայլով, որ կ'որոշէր
շրջանը Խորհրդային Հայաստանին միացնելու
պաշտօնական դիմում կատարել Մոսկովայի:

Ազերիները հայերու բողոքի ցոյցերուն եւ
արդար պահանջներուն հակազդեցին
ջարդերով ու հապանաբներով,
Սովորայիթի, Պարուի եւ Կիրովապատի
մէջ անոնք յարձակեցան անզէն
հայերու վրայ եւ կոտորեցին ու
տեղահան ըրին հազարաւոր հայեր:

Արցախահայութիւնը դիմեց
ք ա ջ ա ր ի
ի ն ք ն ա պ ա շ ա ն ո ւ թ ե ա ն :
Հայաստանի քաղաքական
զանազան խմբակցութիւնները եւ
ՀՅ Դաշնակցութեան զինեալ
ջոկատները մլեցին հերոսական
կրիմներ, որոնց իբրև արդինք
գոհուեցան բազմաթիւ ազատամարտիկներ:

1991-ի Սեպտեմբերին,
Ղարաբաղի եւ Շահումեանի
շրջանները որոշեցին դուրս գալ
Աստրականի կազմին: Ի
պատասխան այս քայլին,
Աստրականի Գերագոյն
Խորհուրդը / խորհրդարանը /
լուծեց ԼՂՄ-ը:

Ղարաբաղի օրէնքներէն
օգոստիերով, 10 Դեկտեմբեր 1991-ին,
կազմակերպեց հանրաքուէ եւ հոչակեց
անկախութիւն:

Թիւ Պատրսստե՞՛ Ռիան Կառեան-Շիրոկեան
Նկարագրուե՞՛ Ռաֆահ Բեհրօւան

Արցախի բաժնուած է հետեւեալ վարչական շրջաններու՝ Ստեփանակերտ, Շահումյան, Քաշաթաղ, Մարտունի, Ասկերան, Շուշի, Մարտունի եւ Հադրութ:

Արցախի Հանրապետութեան հիմնային բաժնին մէջ, արեւմուտքէն արեւելը կը տարածուի Մռովասարի լեռնաշղթան, որու ամենաբարձր գագաթը Գոմշասարն է:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ

Ստեփանակերտու Արցախի Հանրապետութեան մայրաքաղաքարն է: Որպէս բնակավայր ճենարուած է 19-րդ դարու սկզբը: Ստեփանակերտը կը գտնուի Լարաբարդեան լեռնաշղթայի արեւելեան լանջին Վարկար գետի վտակ Վարարակնի հովիտի ձախ ափին:

Ստեփանակերտը ոչ միայն Արցախի մայրաքաղաքն է, այլ մշակութային եւ արդիմարերական կերպոն է: Այստեղ կը գտնուին հանրապետութեան նախագահի աշխատականը, Ազգային ժողովը, կառավարութիւնը, պետական համալսարանը, դպրոցներ, մշակութային ու առողջապահական զինաւոր օճախները:

Ստեփանակերտի առաջին յատակագիծի 1926 թուականին, հեղինակը մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանեանն է:

Ասկերան

Ասկերանը Արցախի Հանրապետութեան շրջաններէն մէկն է: Ասկերանի շրջանէն կը հոսի Վարկար գետը:

Մարտունի

Մարտունի տարածութիւնն է 1,97 քառակուսի քիլոմետր, բնակչութիւնը՝ 18,963 մարդ: Կեղծոնք համանուն Մարտունի քաղաքն է:

Մարտունի հարուստ է անտառներով եւ պատմաճարտարապետական լուրջածաններով կելեղեցիներով, վանքերով ու բերդերով: Այստեղ կը գտնուի Գանձասարի վանքը:

Գանձասարի Սուրբ Յովհաննու Մկրտիչ մայր տաճարը կառուցուած է -1216-1238-ին Հասան Ձալալ իշխանի կողմէն:

Շրջանը երկու մասի կը բաժնէ Թարթառը Արցախի ամենամեծ եւ երկար գետը, որ կը կոչուի Տրտու: Թարթառի վրայ հառուցուած է Սարսանգի ջրամբարը: Մարտունի շրջանի հիմային կը գտնուի Մովսիս լեռնաշղթան:

Վարանդա

Վարանդան կամ Մարտունին Արցախի շրջաններէն մէկն է: Շրջանի տարածութիւնը՝ 951 քառակուսի քիլոմետր է, բնակչութիւնը՝ 23,157 մարդ: Կեղծոնք համանուն Մարտունի քաղաքն է:

Վարանդան հիմսին սահմանակից է Խաչենին, արեւելքէն Շուշիին եւ հարաւ արեւմուտքէն Դիզանին:

Շահումյանի շրջան

Շահումյանի շրջանը 1992-ին, բռնազրաւուած է Աստրավյանի կողմէ: Շուրջ 20000 հայ բնակչութիւնը տեղահանուած է:

Վեհրոնն է Քարվաճառը: Շրջանի կարեւոր բնակավայրերէն են Ակնարերոյ, Նոր Գետաշէնը, Եղեգնուտը:

Շահումյանի շրջանը կ'ընդգրկէ ազատագրուած Վայկոնիքի շրջանը, ուր կը գտնուի նշանաւոր Դաղենիքնը, Հանդիպատճենը:

Քաշաթաղ

Քաշաթաղի կեղծոնքը Բերձոր քաղաքն է: Այլ քաղաքներ են Կովսականը, Միջնավանը:

Շրջանի կարեւորագոյն գետը Աղաւնագետն է, որ կը հոսի Ռմբուեան լեռներէն մինչեւ Արաբը:

Շուշի Ամրոց

Շուշին բազմած է բարձրադիր սարահարթի վրայ: Շուշիի ամրոցը 18-րդ դարուն կը պատկանէր Վարանդայի տիրակալ Մելիք Շահնազարեանին:

Պարիսպներու պատերը կը ձգուին սարահարթի հարաւ-արեւմտեան մասին խոյացնող բարձր ժայռերէն, զարդիվեր լանջերով կ'իջնեն ձնը եւ արեւելքէն կրկին կը ձուլուին ուղղաձիգ ժայռերու հետ: Շուշիի մասաւած կողմերը պաշտպանուած են զարիվէր ժայռերով:

Քաղաքը ամրոցը միջնադարեան Արցախի նմանատիպ այլ կառոյցներու նման ունեցած է իր զաղտնութիւնն: Ժայռերու մէջ փորած աստիճանը կը սկսի հարաւային Երեւանեան դարպաներու մօտ եւ անցնելով քարանձաւներու մեջէն դուրս կու գայ Վարկար գետի ձորը:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱԿԱՆ ԾՐՁԱՆԵՐԸ



ԱՔԾՈՇ ՈՒ ՄԱՐԳԱՐԻՏԸ



Գեղեցիկ աքլոր մը
Վը շրջէր ամէն օր
Ազարակի մը մէջ պէրձ:
Օր մը յանկարծ գտաւ
Մարգարիտ մը ուշագրաւ.
Զայն մէկդի շպրտեց
Իր կտուցովը մեծ:
Հոս մենք կրնանք կրկնել
Առակն այս ըսել.
«Արդ, տէրը ի նչ զիտէ
Թէ նուշն այդ ի նչ է»:
Երբ մարդ մը զայդ գտնէր
Մարգարիտին դառնար տէր,
Անշուշտ պիտի հրճուէր,
Աղօթքն այս բարձրացնէր.
«Փառք ըլլայ քեզի Տէր
Ինձ տուած այս պարզեւ
Պիտ յիշեմ յարատեւ»:
Անբան այդ թոշուն
Արլորն այդ անասուն
Չունէր միտք մարդու,
Արժէրը զիտնալու
Այդ թանկագին քարին:
Վը հետեւէր բնազդին
Հատիկներ փնտուելու
Փորը կշտացնելու:
Անասունին համար
Փնտոածը անդադար
Իր կերն է հարկաւոր
Կեանքին մէջ բոլոր:
Ամէնէն թանկագին
Բաներն այս աշխարհին
Ոչ մէկ իմաստ ունին
Անբան անասունին:
Եզրբու առակով
Այս դաս տայ ապահով՝
Թէ մարդիկը ռամիկ
Սիշտ չեն ըներ մտիկ
Խրատն իմաստունին:
Անխելքն ու խելացին
Հաւասար կը դասեն
Երբ որ այդ անխելքէն
Շահ մը կը տեսնեն,
Խելացին կ'անարգեն:

ԲԱՐՁՈՒՄԸ ՄԵՌՆԵ ՈՒ ՄԵՐԸ ԿԸ ՄՆԱՅ

Այդ օր Մայիս 9, 1992-ի առաւտեան վաղ ժամերուն, Ղազանչեցոց եկեղեցւոյ զանգերը դեռ չին հողանջեր:

Այդ օր, այդպէս որոշած էին տղերքը՝ վճռակամ ու ինիզախ ազատամարտիկները: Անոնք որոշած էին շարունակել իրենց յառաջխաղացքը և ազատազրել Արցախի սիրտն ու բազկերակը Շուշին: Ի վերջոյ, անոնց ականջներուն մեջ շարունակ կը հնչէր Հայաստանի Առաջին Հանրապետութեան օրերու հերոս, Բաշ Ապարանի պատերազմին մեծ հոչակ սփռած, ապա հայոց բանակը կազմաւորած եւ ռազմական նախարարի պաշտօնը ստանձնած Դրոյի կարձ ու յստակ հաստատումը, թէ «Ան որ կը տիրէ Շուշին, կը տիրէ ամբողջ Արցախին»:

Տղերքը քաջատեն է ակ էին եւ կը գիտակցէին, թէ կարելի էր անկարելին իրազործել եւ հարսանիք մը տօնել այդ բարձր լեռներուն վրայ: Նկատի ունենալով անոնց ուրախութիւնն ու ծարաւը այդ սուրբ հողին, մեծ յաջողութեամբ պսակուեցաւ «Լեռներու վրայ հարսանիքը»:

Եւ ի նշ խնձոյք «պարախումը»ով եւ «տաւույ զուռնա»ով իրազործուեցաւ այդ հարսանիքը: Հոն կայք հաստատած ազերիին համար յստակ էր, թէ այդ հողը չէր պատկաներ իրեն: Նոյնինքն հողն ալ դժգոհ էր եւ անհանգիստ կը զգար տարածաշրջանի մութ հաշիւներու արդիւնք, խորհրդային օրերու անզութ դեկապարի մը Ստալինի կողմէ Յուլիս 7, 1923-ին, բռնի կերպով ազերիին յանձնուելուն: Աւելին, հող մը, որ այդ բուականէն քանի մը տարի առաջ Մարտ



1920-ին, վկայ եղած էր միեւնտյան արինարբու ազերիներուն կողմէ հայերու կոտորածին:

Այդ օրուան, Մայիս 9, 1992-ի սխրանք կերտած հերոսներուն անունները երկրորդական են: Հիւսիսէն, հարաւէն, արեւելքն ու արեւմուտքէն, քարին տակէն կամ քարին վրայէն կոյսկուտելով, անոնք հասան քաղաքը եզրող ամրոցի պատերն ու պատմական ձիարշաւարանը, սարաւանդը եզերոյ ժայռապարը, քարանձաւները, Խահակի կամ Պեհսէ աղբիրը, Մամոստ քարը, Հունոտի կիրճը, Մեղրեցոց եկեղեցւոյ խորանը, Սուլր Յովիաննէս Մկրտիչ եկեղեցին եւ անշուշտ Ղազանչեցոց Սուլր Ամենափրկիչ տաճարը, ուր դողանչեցին սարդարապատեան մթնոլորտ բուրող «յաղթանակի զանգեր»ը:

Վայրերուն եւ յատկապէս Շուշին անունն է, որ անջնջելի պիտի մսայ: Որովհետեւ այդ ամրոց քաղաքի ազատազրումը կը խորհրդանշէ ու չ միայն հայորդիի մարտունակութեան անպարտելի ուժը ու անխախտելի կամքը, այլ նաև, խոր հաւատքը հողին:

Տղերքը բարձրունքն ի վեր արշաւեցին:

Բարձրունքը մերն է: